

դարաններուն մէջ, և ուրիշ ամէն տեղ :  
Իսոնց մէջ ամէնէն յարգին է՝ լուս-  
ցուող կնկան արձան մը որ կրնայ հին  
ճարտարագործաց շինուածքներուն գոգ-  
ցես հաւասարիլ : դարձեալ փառաւոր  
սանդուխ մը որ խորհրդարանի սրահը կը  
հանէ, և որուն ազնուագործ զարդերը  
շատ դժուարագիւտ ու մեծագին են :

**Մոլիեր :**

Յովհ. Սկրտիչ Ռոգըլէն՝ գաղ-  
ղիական Թատերգութեան առաջին պար-  
ծանքներէն մէկն, ծնաւ ՚ի Ռարիզ,  
1622 յունուարի 15ին : Ինչնչան ազգա-  
տոհմէն ու ռամիկ մարդու մը զաւակ էր,  
բայց հանձարոյ տուրքը աստիճանի և  
մարդու խտրութիւն չգնէր : Պզտի-  
կուց իր հօրմէն՝ որ Սուղովիկոս ժրէն  
արքունի սենեկապաններէն մէկն էր, չա-  
փաւոր դաստիարակութիւն մ'առաւ և  
մինչև 14 տարուան հասակը ուրիշ բան  
չէր գիտէր եթէ ոչ քիչ մը կարգաւ ու  
զրէլ, որովհետև հայրը կ'ուզէր զինքն իր  
արուեստին յաջորդ թողուլ : Իստեղու  
արժանի բան մ'է որ գրեթէ ամէն գե-  
ղեցիկ դպրութեանց ու գեղարուեստից  
մէջ մեծ անուն հանող հանձարներն  
իրենց ծնողաց կամացը դէմ բնութեան  
ազդեցութեանն ու մղման հետևելով  
ան բարձր աստիճանը հասեր են, քան  
թէ յորդորմամբ կամ սոսկ դաստիա-  
րակութեամբ :

Ռոգըլէնի հաւը՝ որ կատակերգու-  
թիւն շատ կ'ախորժէր, ստէպ զինքը  
Պարկոնեի Թատրը կը տանէր ուր որ  
նոյն միջոցին ընտրելագոյն կատակեր-  
գութիւնները կը հանդիսացուէին : Հան-  
ձարեղ ու աշխոյժ պատանին նոյն մի-  
ջոցէն սկսաւ ներհակ զգաժմունք մը ու  
նենալ իր հօրն արուեստին դէմ և ընդ  
հակառակն մեծ եռանդ մը կը զգար բո-  
լորովին զինքն ուսման տալու : Ուստի  
ինդրեց իր հաւէն որ զինքը դպրոց մը  
դնէ՝ որուն համար մեծաւ դժուարու-  
թեամբ իր հօրը հաւանութիւնն առաւ :

որ բացարձակապէս դէմ էր իր որդւոյն  
աս գովելի փափագին, միտքը զնելով  
թէ անօգուտ բան մըն է. մտաւ վերջա-  
պէս Յիսուսեանց դպրոցը որ նոյն ատե-  
նուան վեհագոյն վարժապետները կը  
համարուէին : Ռոգըլէն սուղ ժամանա-  
կի մէջ այնպիսի հսկայաքայլ յառաջա-  
դիմութիւն մ'ըրաւ որ զամէնքը զարմա-  
ցուց, և հինգ տարի անընդհատ շարու-  
րունակեց իր ուսմանց ընթացքը հմուտ  
դասատուի մը առաջնորդութեամբ՝ որ  
ետքը Ռոգըլէնի հզօր պաշտպաններէն,  
վարձատրողներէն ու խրախուսիչներէն  
մէկն եղաւ : այս անձս էր Ռոմանտ  
Պարպոնեան, Գոնտեայ առաջին դուք-  
սը : Երբ միջոցին ուրիշ երկու աշակերտք  
ալ կային Ռոգըլէնի դասակից, որոնք  
վերջէն ոչ սակաւ անուն հանեցին գաղ-  
ղիական մատենագրութեան մէջ, և  
ասոնք էին Շաբէլ և Պեռնիէ : առա-  
ջինը իր քաղցը ու ներդաշնակ նուագ-  
ներովն անուանի, և երկրորդն ալ իր ՚ի  
հնդիկս ըրած ուսումնական ճանապարհ  
հորդութեց համար : Շաբէլի հայրը,  
որ կիրթ ու ազնուական մարդ մըն էր,  
մեծ խնամք կը ցուցնէր իր որդւոյն  
դաստիարակութեւ վրայ, և այն պատ-  
ճառաւ զՊեռնիէ՝ որուն տաղանդն ու  
յարմարութիւնը լաւ ճանչցեր էր, իր  
որդւոյն ուսումնակից ըրաւ որպէս զի  
նախանձորդութեան գրգիւ մտնայ մէ-  
ջերնին, և յանձնեց զիրենք երևելոյն  
Սասենտեայ որ նոյն միջոցուան հուշա-  
կաւոր անձինքներէն մէկն էր :

Սասենտի արդէն ճանչցած ըլլալով  
Ռոգըլէնի հանձարն ու սրամտութիւնը  
զինքն ալ Շաբէլի ու Պեռնիէի հետ  
միացուց, և զարմանալի էր այդ երեք  
քաջուշիմ պատանեաց անհնարին ճիգն  
ու եռանդը մէկմէկէ ստորև չմնալու, ևս  
առաւել Սասենտեայ արթուն հսկո-  
ղութիւն, որով արժանաւոր ուսուցիչն  
իրեն արժանի աշակերտներ ունեցաւ :  
Եւս միջոցին սորվեցան՝ իմաստասի-  
րութի, ըստ եպիկուրեան ոճոյ, և գեղե-  
ցիկ դպրութեց նախադրուները, որոնց-  
մէ Ռոգըլէն վերջի աստիճան համ կ'առ-  
նէր, ըստ իրեն հանձարոյն մեծութեւ :

Վարձեալ այնպէս լաւ տպաւորեց իր մտացը մէջ Վասենտեայ սկզբունքներն ու խրատները, որոնցմէ ամբողջ իր կենացը մէջ քիչ անգամ խոտորեցաւ :

Բայց դժբաղդ դէպք մը Բողբլէնի այդ գեղեցիկ ասպարիզին խօչընդոտն եղաւ . իր հայրը անկարող ու հիւանդ ըլլալով չէր կրնար արքունեաց մէջ իր պաշտօնը կատարել . ուստի ստիպուեցաւ Բողբլէն, թէպէտ 'ի սպառ կ'ատեր, հօրը պակասութիւնը անձամբ լեցընելու համար ] ուղղովիկոս ԺԳ<sup>ն</sup> հետ քաղքէ քաղք պըտըտիլ : Բայց իր փափազն ու ախորժը կատակերգութեան վըայ օրէ օր կ'աւելնար և կ'ուզէր իր հանձարը բոլորովին անոր տալ :

Բայ միջոցներուս սկսեր էր զարգանալ թատերագութիւնը Վաղղիոյ մէջ, որն որ խոտան ու փնասակար կ'ըլլայ երբ անարուեստ ու անմշակ մնացած է, և ախորժելի ու ժողովրդեան մը պարծանք՝ երբ իր կատարելութե սահմանը մտնէ : Վատձառը ամենայայտնի է . ո՞վ չգիտեր նուաստ ու անբարոյական ողբերգութեան կամ կատակերգութեան մը ժողովրդեան բարուցը վըայ ըրած մեծ ազդեցութիւնն և խանգարմունքը՝ մինչդեռ բարձր թատերգութեան վախձանն է մարդուս սիրտը կրթել ու բարոյականը ուղղել : Վաղղիոյ դեռ ևս անծանօթ էր այսպիսի վսեմ թատերգութիւն մը՝ երբոր յանկարծ 1630<sup>ն</sup> միջոցները Սեծն Վոռնէյլ այն խոր լուծեան ստուերամած հորիզոնը փարատելով՝ հանդիսացուց իր նախընծայ երկասիրութիւնները՝ որոնք թէպէտ շատ ստորին էին համեմատութեամբ իր ապագայ 'ի լոյս ընծայածներուն, բայց նոյն միջոցուան համար շատ գերազանց էին և պատուական : Բայ նախկին խրատոյսը որ Սեծին Վոռնէյլի պահուած էր, Վաղղիացուց մտայր մէջ տեղիք ըրաւ, և սկսան Բարիզու մէջ այլ և այլ ընկերութիւններ կազմուիլ և նոր հեղինակաց խաղերը կը ձևացընէին, որոնց պարագլուխն ու խրատուսիչը եղաւ Սիլբըլիէօ :

Բայ որ տեսաւ Բողբլէն՝ վերջի աս-

տիճան արծարծեցաւ և նախատինք սեպելով իր հանձարոյն անանկ անգործ կենալը՝ որ կարծես թէ իր ապագայ փառացն նախագուշակ ազդեցութիւն մ'ունէր, ինքն ալ քանի մը հանձարեղ երիտասարդներով խումբ մը կազմեց, և այն օրուրնէ միտքը զրաւ բոլորովին ինքզինքը կատակերգութեան տալ ու անով իր բաղդը շինել :

Նանօթ է ամենուն որ հին ատեն թատերգակ բանաստեղծները ամօթ չէին սեպէր ժողովրդեան դիմաց անձամբ ձևացընել իրենց երկասիրութիւնքը, մանաւանդ թէ փառք մըն էր անիկայ հեղինակին, և հանդիսականաց հետաքրքրութեանն ու զարմացմանը լուրմն : Բողբլէն ալ այդպէս ուզեց ընել ըլլալ միանգամայն հեղինակ և դերասան, և 'ի նշան այդ փոփոխութեան փոխեց անունը ու Սիլբէր անուանուեցաւ :

Սիլբէր թէպէտ յաջող սկիզբ մը չունեցաւ պատճառաւ քաղաքական զարհուրելի պատերազմաց որոնք Վաղղիատակն ու վըայ կ'ընէին, բայց ինքը իմաստութե այս առիթս օգտաշահ ընել ուզելով, իր հանձարը նախնական փորձերով կրթել ուզեց, նորանոր երկասիրութիւններ գրելով զորոնք յետոյ հետզհետէ հանդիսացուց : Սակայն ճշմարիտ խօսելով իր նախկին կատակերգութիւնքը ուրիշ բաներ չէին բայց թէ քանի մը իտալական և սպանիական զաւեշտներու կցկտուր հաւաքածոյք՝ զորոնք իրարու հետ խառնելով կը ջանար ամբողջութիւն մը տալ թէպէտ և պակասաւոր :

Պէտք էր Սիլբէրի մէկ նոր խրատուսիչ գրգիւ մը որ իր հանձարոյն փայլը ցոլացընէր . մարդուս հանձարը ըստ դրից և ըստ պարագային կ'ընդարձակի ու կ'ամփոփուի : — Բայց դարձեալ այս միջոցին քանի մը ինքնագիր կատակերգութիւններ ալ շինած է Սիլբէր, որոնց միայն անունը կը յիշատակուին :

Յիմարն ըսուած կատակերգութե՞ գոր առաջին անգամ հինգ հանգեսով

և յանգաւոր տողերով շինեց՝ իր ասպարէզին մէջ առաջին քայլ մը ըրաւ, զոր հանդիսացուց ՚ի ի ինն 1653ին, և այն աստիճան հաճոյ անցաւ ժողովրդեան որ բոլոր ուրիշ դերասանաց փառքը նսեմացուց: Ըսով Վաղղիոյ անուանի դերասանները եկան Սոլիերի հետ միացան և այնպիսի համբաւ մը հանեցին որ բոլոր Վաղղիա զիրենք մատնանիշ կը ցուցնէր: Ըստ իր անուանի խմբովը երբոր Լանկրտոք գնաց՝ Վոն տեայ դուքսը որ նոյն նահանգին կուսակալն էր և ատենօք ջատագով հանդիսացած Բոգրլէն պատանուոյն, յիշեց զինքը՝ և յամենայնի նպաստամտոյց եղաւ իրեն: Ըստ միջոցիս երեսուն տարուան էր Սոլիեր, և նոյն հասակին մէջ մեծն Վոննէյլ ալ իր Սիտ ողբերգութիւնը շինած էր: Դանուցեալ ճշմարտութիւն մըն է որ քերդող մը կենաց այդ տարիքը չհասած շատ դժուարաւ կրնայ թատրերգութեան արուեստին մէջ կատարելապէս յաջողիլ, ուր մարդկային սրտի խորին զգացմանց թափանցողութիւն կը պահանջուի:

Վոնտեայ դուքսը ուզեց զՍոլիեր իր գրագիրն ընել, բայց բարեբաղդաբար Սոլիեր մերժեց այդ առաջարկը, չուզելով իր հանձարը յանօգուտս վատնել: Վանի մը տարի քաղքէ քաղաք պտուտելէն և մասնաւորապէս Սոլիերի, Սուանի և ի իննի մէջ իր խաղերը հանդիսացնելէն վերջը եկաւ ՚ի Բարիզ 1658ին, ուր դարձեալ Վոնտեայ դուքսը իրեն շատ մեծ ընդունելութիւն ըրաւ՝ ու զինքը Սոլիեր Ժ. Բ. ներկայացնելով, արքունեաց հետ ծանօթացուց, և թագաւորին հրամանովը Վիկոմեդէս ողբերգութիւնը ձեացուց Սոլիերի ընդարձակ սրահներէն մէկուն մէջ. տեսարանը աւարտելէն վերջը համարձակեցաւ Սոլիեր թագաւորին կարճաւոր շնորհակալութեան նուէր մ՝ ընել ամբողջ իր ընկերութեանը կողմանէ. այդ յանկարծախօսութիւնը շատ ախորժելի անցաւ ամենուն և փոխարէն թոյլ եղաւ իրեն երկասիրութեցը մէկ բանին արքունեաց առջև ձեացնել:

Ըստպէսով Սոլիեր բոլորովին Բարիզու մէջ հաստատուեցաւ և Պուրպուսեան թատրոնը՝ զոր քիչ տարի առաջ իտալացի դերասաններ գրաւեր էին, վարձեց, որուն մէջ երեքշաբթի, հինգշաբթի ու շաբաթ օրերը իրեն խումբը՝ իսկ մնացած օրերը Իտալացիք կը ձեացնէին: Սոլիերի համբաւը օրէ օր կը տարածուէր և ամենուն ուշադրութիւնը իր վրայ դարձաւ:

Ըստ միջոցիս տասնհինգ տարի անընդհատ իր բոլոր կատակերգութիւնները հանդիսացուց, որ է ըսել 1658ին մինչև 1673, որոնք բոլորը մէկէն երեսուն հատ են: Իր հանձարը ողբերգութեան վրայ ալ ուզեց փորձել՝ բայց չըյաջողեցաւ. իր շարժուածքը, ձայնը ու արտասանութեան կերպը չէր յարմարէր ողբերգական այն ծանր ու վսեմ կերպին որ բոլորովին կը տարբերի ծագու եղանակէն:

Վամանակակից դերասանուհի մը այսպէս կը նկարագրէ զՍոլիեր. « Ոչ գէր էր և ոչ նիհար, այլ բարեկազմ, աւարտահասակ և վայելուչ. ծանրաշարժ քաղուածք մ՝ ունէր և լուրջ կերպ մը. բերանն ու քիթը մեծկակ, ստուարաշուրթն ու թխամորթ, յօնքը սև ու թանձր. և մարմնոյն այլ և այլ կերպ շարժմունքը կատակերգակի մը ճշգրիտ պատկերը կու տային: Իսկ բնաւորութեան կողմանէ քաղցր էր, զիւրընտել և վեհանձն. վերջի աստիճան սիրող էր ընկերակցութեան, և շատ անգամ երբ իր երկասիրութիւնները բարեկամացն առջին կը կարդար, կ'աղաչէր իրենց որ տղաքնին ալ մէկտեղ բերեն՝ անոնց բնական ու անմեղ շարժմունքը դիտելու համար »:

Ըստ համառօտ նկարագիրը բաւական է անուանի բանաստեղծիս ինչպիսի ոգւոյ տէր ըլլալը իմացնելու համար, որուն հաւաստիքը արդէն իր վարուցն ընթացքէն պիտի տեսնենք:

Ինչպէս ամէն երևելի հանձարներ ազատ մնացած չեն մարդկային նախանձու և կողմնակցութեան կրքէ, նմանա-

պէս Սօլիէր ալ որչափ որ Բարիգու մէջ հզօր և բազմաթիւ ջատագոյններ ունեցած է՝ այնչափ ալ կրնանք ըսել և թերևս աւելի եղած են իր թշնամիները. իր խաղերը որով նոյն միջոցուան ախտերը ճշդիւ կը նկարագրէ՝ անկարելի էր որ անոնց դէմ կատաղի թշնամիներ ալ չունենար, որովհետև անձնասիրութիւնը բնական բերմունք մըն է մարդկային բնութեան: Սօլիէր իր կատակերգութիւններովը ժողովրդեան բարքն ու մատենագրական ախորժր կենդանացուց, որն որ սկսաւ աւելի ախորժ առնել ծանր կատակերգութիւններէ քան թէ ռամկական և ստորին զաւեշտներէ որ նոյն միջոցին խուռն կը հանդիսացուէին: Եւսածներնուս ստուգութիւնը կը ճմարտի եթէ մէկն ուշի ուշով կարգայ իր Վլուխք գործոցը՝ ուր մէկէն ակն յանդիման կը տեսնայ թէ ինչպիսի նուրբ և վեմ իմաստներ՝ ճշգրիտ բարոյական, կենդանի նկարագիր մարդկային բարուց և հանճարեղ ու զբօսացուցիչ զուարճաբանութիւններ կը պարունակեն՝ որոնց վրայ հոս գովեստ խօսիլը աւելորդ է՝ մինչդեռ իր գլխաւոր գովեստը նոյն իսկ նախանձորդ և համարուեստ հեղինակներն համարուած են ամենէն, որոնց մէջէն ոչ ոք կրնայ Սօլիէրի հետ մրցիլ և իրաւամբ իր արուեստին մէջ առաջնութեան պսակը բռնաբարած է:

Սօլիէրի գլխաւոր պաշտպաններէն մէկն ալ էր Սեծն Լուդովիկոս որ ազէկ գիտէր վարձատրել արդիւնաւոր և հանճարեղ անձինքը, որով շատ առանձնաշնորհութիւններ ըրած էր իրեն և միշտ արքունիքովն հանդերձ իր խաղերուն ներկայ կը գտնուէր՝ որուն օրինակին կը հետևէին նաև ոչ սակաւք յազնուականաց:

Ենտարակոյս բոլորովին կ'ընկճուէր Սօլիէր իր կատաղի ոսոխներէն որոնք ամենայն հնարք ՚ի գործ զրած էին զինքը վատահամբաւելով տարագիր ընելու, եթէ այն վեհանձն ու գրասէր թագաւորը որ զՊուալոյ և զԲասին անտօհմութենէ մինչև արքունեաց ա-

ւագութիւնները բարձրացուց, զՍօլիէր ալ նոյն նախանձով չպաշտպանէր ու չխրախուսէր. և այսչափով գոհ չեղած Սօլիէրի և իր գերասաններուն տարեկան հաս ալ կապեց, որուն վրայ ոչ սակաւ քաջալերուեցաւ անուանի կատակերգակը նորանոր երկասիրութիւններ ՚ի լոյս ընծայելու:

Օարմանալի եղած է Սօլիէր իր ազնուական ու առատասիրտ բնաւորութեամբը որ կարօտելոց նպաստամատոյց կ'ըլլար իր և իցէ դիպուածոց և աւթից մէջ, որուն հետևեալ օրինակը ապացոյց կրնայ ըլլալ: — Ենգամ մը անուանի գերասանին մէկը որ Պարոն կը կոչուէր, եկաւ Սօլիէրէն ողորմութիւն խնդրեց ուրիշ կարօտեալ գերասանի մը համար որ յետին չբաւորութեան մէջ ընկած էր: Սօլիէր իմանալով աղքատին ով ըլլալը, հարցուց Պարոնի թէ որչափ բան պէտք էր տալ: Զորս հարիւրնոց, պատասխանեց միւսը հապճեպով մը և ըստ դիպաց: Ենչորս հարիւրնոց, ըսաւ Սօլիէր, որ տաս իմ կողմանէս, ահա քեզի ուրիշ քսան հարիւրնոց ալ որ իբրև քու կողմանէդ տաս, և ասոնց վրայ աւելցուց քանի մը նոր զգեստներ ալ: — Ետ է այս դէպքս իմանալու համար թէ ինչ տեսակ սիրտ ունէր մեծ կատակերգակս:

Վարձեալ գովելի է Սօլիէր իր աննախանձ փութովն ուրիշներուն հանճարոյն արտափայլելուն, որով Վաղդիա Սօլիէրի ձեռքէն ընդունեցաւ զԲասին: Երիտասարդ ողբերգակը որ դեռ հազիւ իննուտասնամեայ էր՝ օր մը Բոու-Պուալոյակնելլելու ժամանակ Սօլիէրի հանդիպեցաւ: Սօլիէր մէկէն գուշակեց Բասինի հանճարոյն ապագայ ունենալու փայլը, ուստի խրախուսեց զինքը որ ողբերգութեան պարապի՝ և առաջին փորձին համար թէպէն ու խարիչէն առաջարկեց, առաջնորդելով և սորվեցընելով իրեն ընտիր ողբերգութիւն շինելու կերպերը: Եւ յողբերգութիւնը թէպէտ և յաջող ելք մը չունեցաւ, ՚ի վրայ այսր ամենայնի Սօլիէր իրեն ըրած այդ աշխատութեը

փոխարէն հարիւր ոսկի պարգևեց . և խրախուսեց դարձեալ զինքը որ չբանի , ու նորէն ուրիշ նիւթ մը առաջարկեց որ է Թեբայիդ կամ Թշնաի Եղբարի ըսածը : Կան դեռ ուրիշ նմանօրինակ դէպքեր , որոնք զանց կ'ընենք յիշելու , մինչդեռ ըսածնիս ըստ բաւականին յայտարար են անուանի կատակերգահիս բարուցն ու հանձարոյն :

Իր վերջի երկասիրութիւնը եղաւ Երեսնայեալ հիւանդն ըսուած կատակերգութիւնը՝ որուն ձևացուելուն ժամանակ , ուր ինքը գլխաւոր անձը կը ձևացընէր , յանկարծ սկսաւ բերնէն յորդ արիւն վազել որուն վրայ քանի մը ժամէն մեռաւ 1673 փետրուարի 17<sup>ն</sup> 51 տարուան :

Գաղղիոյ Ղեմարանը ուզելով ցուցնել իր համարմունքը զոր ունէր Սուլիերի վրայ և չէր կրցած դեռ զինքն ալ իրեն անդամակցել՝ ՚ի պատիւ անմահ կատակերգակիս կ'ձեայ արձան մը կանգնել տուաւ Ղեմարանին սրահներէն մէկուն մէջ այս մակագրութեամբս .

Իւրոց փառաց չէր ինչ պակաս , ինքըն մերումըս պակասէր :

Յիշատակելու արժանի է դարձեալ Տ. Պուհուրի այս վերտառութիւնը՝ որ Սուլիերի վրայ գրուածներուն մէջ ամենէն արժանաւորը կրնայ սեպուիլ .

Քե հրահանգեցան քաղաքք ւ'արբունիք  
Այլ զինչ վաստակոց փոխարէնք առ քեզ .  
Օր մի Գաղղիոյ շինեսցին որդիք  
Յիւրեանց այդքանոց ապախտեացն ՚ի տես .  
Պէտք էին նոցա ՚ի կիրթ զե նուիրէր  
Կատակերգակ քերդող զիւր փառս և զհանձար :  
Այլ քոց փառաց չէր ինչ պակաս . Մուլիեր ,  
Թէ ընդ ակտից զոց տաս ճըշգրիտ ըզնրկար  
Չապաշնորհից բարս առնուիր կը շտամբել :

Չիւնպորասիոյ :

Ըստ լեռս Ընտեանց Գորտիլեաններուն մէջ ամենէն բարձրն է , և հաբաւային Ըմբրիկայի եզերքներուն վրայ կիլիսայ , ուր ձմեռը անդադար անձրև

կու գայ . գագաթը բոլորըն է և բարձրութիւնն ալ է 22,000 ոտք : Երբ հոն օդը սկսի անգայտանալ՝ առջի բերան այս լեռը հորիզոնին վրայ ամպի պէս բան մը կ'երևայ . ետքը երբ երթալով կամաց կամաց օդը կը պարզի ու կը մաքրուի՝ այն ատեն ահա որոշ մէկալ լեռներէն կը զատուի , և իրեն բարձր գլխը անոնց մէջէն վեր կ'ամբառնայ : Բայց սուր ու վարժ աչք պէտք է որ ասոր գեղեցկութենէն համ առնէ : Չիւնպորասիոյ շրջապատը , այն տեղէն առնելով ուր որ ձիւները կը լմնան , է 22,968 ոտք : Ընտեանց Գորտիլեաններուն վրայ եղած օդին սաստիկ խտութիւնը շատ կ'օգնէ այդ յաւիտենական ձիւնին դէզերուն սպիտակութեանն ու պայծառութեւր : Երկինքը , որ արևագարձներուն տակ , և ըստ ինքեան այնպիսի մաքուր մթնոլորտի մը մէջ պէտք էր անոյշ ու թափանցիկ կապուտակ գոյն մը ունենար , ընդհակառակն լեղակի նսեմ ու տխուր գոյն մը առած է : Ըստ երևոյթս որ գրեթէ բոլոր Ընտեանց Գորտիլեաններուն սովորական է , անանկ տպաւորութիւն մը կ'ընէ ճանապարհորդաց վրայ , որ կամայ ու ակամայ յարգանք և ահ մը կը բերէ , երբ առաջին անգամ տեսնէ մէկը այդ տեսարանը :

Չիւնպորասիոյ լեռը քննելու համար գիտնոց մէջ ամենէն աւելի քաջասրտութիւն ու մտքի ամբուութիւն ունեցողներուն մէջ ամենէն աւելի նշանաւորները եղան Հումպոլդ , Պոնբլան , և Մոնդաֆար : Ընտեանց այս տառապելի ու միանգամայն վտանգաւոր ճամբորդութեան ձեռք զարկին քանի մը Հնդիկներու առաջնորդութեամբ , որոնք իրենց կեանքին համար վախնալով մէկէն բաժնուեցան ասոնցմէ : Բայց իրենք փոխանակ ետ կենալու՝ հրաբխային պատառուածքի շաւիղ մը գտնալով , որոնց վրայ դեռ ձիւն չէր նստած , սկսան ճանկուտելով ելլալ ինչուան 16,000 ոտք վեր : Հումպոլդ կ'ըսէ որ եթէ դիմացին լայն պատառուածք մը ելլելով զիրենք չարգիլէր , դեռ աւելի